

11

16544

19K

ԳԵՂՕՆ ՀԱՅ ԴՐՈԶԱԿԻՆ

25 MAR 2010

ARTACHÈS OHANESSIAN

## ODE AU DRAPEAU ARMÉNIEN

Dessin de LOUIS COQUARD

IMPRIMERIE

■ MASSIS ■

1926 - PARIS

EDITIONS "OCHACAN.."

ԱՐՏԱՇԵՍ ՕՀԱՆԵՍԻԱՆ

## ԳԵՂՈՒ ՀՈՅ ԳՐՈՒԹԻՒՆ

Գծագրութիւն Լուիս ԿՈՔԱՐԴԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

■ ՄԱՍԻՍ ■

1926 - ՊԱՐԻՍ

ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՕՉԱԿԱՆ.."

Ա.Բ.Տ.Ա.Ս.Ա.Ն Ռ Խ.Ա.Ծ 1919ի մայիսի 28ին, Ingénieurs  
Civils de Franceի սրահին մէջ, Ամրուցական  
Հայաստանի Պատուիրակութեան նախաձեռնու-  
թեամբ կայսցած Մեծ Երեկոյթին, ի պատին  
Առաջին Տարեդարձին Հայ Հանրապետութեան,  
որուն, առա'ղ, քիչ մնաց, խանձարութքը Նորա-  
ծինի բլըսր իր մահու պատմնքը, տգրուկ ու  
կարճատես դ խանագէտներու ամրաբոյ գաւերուն  
և ոճրագործ ապիկարութեան պատճառաւ։ □



11-165449/12



Ե Ե Բ Ի', ո'վ հայ-  
կական սուրբ  
Դրօշակ, որ ան-  
ձանօթ մէկ զիւ-  
ղի աննշան ու

տարաբախտ բանաստեղծը Քեզ իր  
սրտավին ողջոյնը բերէ, սրբէ գէթ մի  
հեղ ուրախութեան արցունքներն իր  
տրտմարեկ աչքերուն, ու Քեզ բա-  
զուկներուն մէջ սեղմէ պահիկ մը, եւ  
իր կարօտակէզ ու պապակ շըժները  
կաթողին ու խանդաղատօրէն համբու-  
րէն Քեզ:

**Ե**րէ՛, որ Քեզ վերջապէս բանամ  
սիրտս, ու պոռթկամ դարերու ծովա-  
ցեա՛լ վիշտերս: Ներէ՛, որ Քու վեհա-  
տեսիլ ծածանումիդ առաջ, ես, երկիւ-  
դած ուխտաւոր մը, Քեզ բերեմ ող-  
ջոյնն ազատութեան ու հրճուանքի:

**Ե**ս, սակաւաթիւ բախտաւորներէն  
մին եղայ այն հարիւր - հազարներէն,  
որոնք կարաւան կարաւան, Ազատու-

թեանդ ի խնդիր, Ուխտի էին ելեր,  
ու քալե՛ր, քալեր տատասկներու եւ  
գերեզմաններու ընդմէջէն, արիւն-ար-  
տասուքներ քամեր, իրենց հոգեակները  
թողեր ճամպաններուն վրայ, և' ծարաւ,  
և' անօթի, և' վիրաւոր, քալե՛ր, քա-  
լեր էին սարն ի վեր...

**Ս**արն ի վեր այդ ելքը, հարիւրաւոր  
տարիներով, սերունդներէ սերունդ,  
քանի՛ քանի՛ հազարներ փորձեր էին,  
քանինե՛ր արնաքամ կամ խեղպամահ,  
ինկեր էին ժայուերուն ստորոտը, ու-  
ժասպառ փոռւեր՝ կիզիչ աւազներուն  
վրայ: Քանինե՛ր թաւալզլոր սահեր էին  
անդունդներէ վար: Ի՞նչ վարդ երազ-  
ներ խամրեր էին եւ կոյս հոգիներ  
ահարեկ ցնորեր: Ի՞նչ հրաբոց աչքեր,  
ի՞նչ արեւներ մարեր էին երազն իրենց

աչքերուն, երգն իրենց շրթունքին . . .

**Ս**ակայն, ի՞նչ փոյթ, կ'ըսեն թէ՝ երեք  
սուրբ գոյներդ հիմա ազատ ու յաղ-  
թական կը ծածանին մեր պապենա-  
կան Արարատին ձիւնապսակ գագա-  
թին վրայ:

**Ե**Ս չտեսայ Արարատը, բարձրաբերձ  
ու վեհաշուք Արարատը, բայց մանուկ  
օրերուս, մայրս, ո՞չ զիշերներ ար-  
թուն, մնարիս մօտ պաղատագին ու  
արցունքուտ աչքերով երգեր էր, իր  
մնուշիկ օրօրներուն հետ, հայրենա-  
կարօտ բանաստեղծի մը սրտաբուխ  
ճիչը՝ «Մի օր պիտի գա՞յ Մասեաց  
գագաթում...»ը: Այդ տիսրանոյշ, օրօ-  
րող երգերուն խաղերն այնքան խառ-

նուեր էին իմ երազներուս, որ տարի-  
ներ ամբողջ, առանձինն շարունակեր  
էի մօրկանս երգը, մերթ բարձրածայն,  
ու մերթ իմ երգս ո՞չ բառ ուներ եւ  
ո՞չ վանկ, պաշտամունքի և հիացումի  
այնքան սքանչելի երգ մը, զոր համակ  
էութիւնս ծածուկ կը մըմնջէր մելա-  
նոյշ ներդաշնակութեամբը բի՛ւր բի՛ւր  
յոյզերու եւ անծանօթ սարսուներու:

**Օ**րերով փոռւած Արգէսսի կուշտին,  
երազեր եմ Արարատը, աւելի՛ երկնա-  
սլացիկ, աւելի՛ վեհատեսիլ ու հրաշ-  
գե՛ղ Արարատ մը, որ լուռ հանդիսա-  
տեմն էր եղած անցեա՛լ անցեա՛լ գա-  
րերու մեր հայրենի երկրին ե՛ւ փառքի  
և' տառապանքի օրերուն... Ու երազեր  
էի Արարատը, Յեղիս նման հինաւուրց  
ու անընկճելի Արարատը, խրոխտա-

դէմ ու միշտ հաստատօրէն կանգուն  
եւ կենդանի:

**Ի**մ հոգիի խորքերուն մէջ Անոր ա-  
ռանձին ու մասնայատուկ նուիրական  
բազինն էի կանգներ, օրերով ծունդի՝  
իմ ուխտը կնքեր, իմ ականջներուն  
ո'քան անծանօթ ու անհասկնալի,  
նոյնքան իմ հոգիին ընտանի աղօթք-  
ներ մրմնջեր, արտասուքներ թափեր...

**Ե**ի հիմա, ո'վ իմ հայրենի Դրօշակ,  
այդ չքնաղատեսիլ ու հոյակապ բա-  
զինի բարձունքին, ազա՛տ կը ծածա-  
նին երեք սուրբ գոյներդ... ի՞նչքան  
գեղեցիկ պէտք է ըլլաս Դո՛ւն, ա'յդ-  
պէս, թեւերդ արեւի ճաճանչներուն  
լայն բացած, հայրենի հոգիկին համ-

բոյրներուն տակ . . . կարծես մեռնիլ  
չկամեցող Ցեղս հոգի ու շունչ առած  
Քու ծալքերուն տակ, ուրախութենէն  
կայտոէր, ծափէր ու ժպտէր հանո՛ւր  
աշխարհին...

**Ո**ղջո՛յն, ողջո՛յն Քեզ, հաղա՛ր ողջոյն,  
եւ բիւր յարգա՛նք անոնց, որոնք  
հրաշակերտեցին Քու Ազատութեանդ  
բազինը:

**Ի**բր կենդանի հեգնանք՝ մեր դարաւոր  
ոսոխներու երեսին, եւ իբր նշան մեր  
Ցեղին անյողպողդ կամքին ու կենսու-  
նակութեան, ծածանէ՛ Դուն յաւիտե-  
նօրէն: Մեր հոգիները զինուած Քեզ-  
մով ու մեր հաւատքներն աւելի ամ-  
րապինդ, մենք լոյս ու արեւ պիտի  
տանինք մեր սեւ սուզի հայրենիքին,

ԳԵՂՈՆ ՀԱՅ ԴՐՈՇԱԿԻՆ

կեանք ու ժպիտ՝ մեր արիւնլուայ  
դաշտերուն ու աւեր զիւղերուն, և այն  
ատեն, վստա՞հ եղիր, անո՞նք, որ Ազա-  
տութեանդ համար, աշխարհի չորս  
ծագերուն մէջ, անթիւ ու անհամար,  
ահոելօրէն փակեցին իրենց աչքերը,  
պահիկ մը զլուխնին վեր պիտի առնեն  
իրենց շիրիմներէն, ու պիտի գոչեն  
ժպտադէմ եւ միաբերան.

«**Ո**ղջո՞յն, ողջո՞յն թեզ, ո՞վ հայկական  
սուրբ Դրօշակ, եւ հազար համբոյր  
երեք գոյներուգ...»

Պարիս, 17 Մայիս, 1919



300



NL0694416

ՀՀ Ազգային գրադարան

11

16544